

Մետարիւ Խոտայիոյ

Ենցեալ տարուան մէջ Խոտալիա ալ
շատ ծանրակշխո կորսւասներ ունեցաւ
ուսումնականաց և բանասիրաց այլեայլ
զասերէն , որոնց ցուցակը ամսոց կար-
գաւ նշանակենք :

Փետրուարի մէջ մեռան . ՅՀ . թար-
թի միլանցի քերթողն : Առգովիկոս
Խուալթէրից մարդիզն . Ակքորց Փուշ-
չինի մասրդասէր ու բանասէր անձը :

Ուարտի մէջ , Տրովէթթի ասպետը
որ Դատղից հիւպատոս էր յլցգիպ-
տոս . անուանի երկրագործն Ուատթէոս
Պոնաֆուս :

Եպլիլի մէջ , պոլնիացի քերթողն
ՅՀ . Ուայփեթթի կոմնը , Ուարտենիոյ
թագաւորութեան նուիրակաց նախա-
գահ Փինէլլի ասպետը :

Ուայիսի մէջ , Ուկքայէլ . Քարտաքոզա
նափոլիցի զօրավարը . Լնիքաղ Ուալուց-
ցոյ

Յունիսի մէջ , վենետիկցի բանա-
սէրն Շեռնարդոս կրնֆաթի :

Յուլիսի մէջ , Ուալվաթոր . Քամմա-
րանոյ անուանի երգահանը նափոլիցի ,
և թոսքանացի Ճարտարապետը Այնի :

() գոստոսի մէջ , Պոմակէոս Ի իթթա
միլանցի կոմնը , նմանապէս Պիետրոս
Պորսիէրի . Գոստանիյի եպիսկոպոսը
Յիանթինի որ տէրութեան ծերակու-
տէն էր :

Վեպտեմբերի մէջ , Կարոլինա Փօէ-
րինոյ պարոնուհին 'ի Դափոլի , անուանի
բնաբանն Պիլլանի միլանցին . և հոչա-
կու որ Ճարտասանքարողից Տէֆէնտի :

Հոկտեմբերի մէջ , անտեսաբանն
Քաննեացի և բանասէրն Ա ինգեն-
տիսս Շիոպերթի :

Լոյեմբերի մէջ , համբաւաւոր բա-
նասէրն ու քարողիչ Յովսէփ Պարպիէ-
րի :

Դեկտեմբերի մէջ , Պերկամոյի ե-
պիսկոպոսն Ուոլլաքքի և այն :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ,

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Դաս ԺԱ . Բնաշուծական անուանակողութեան
վրայ :

ՊԱՐՁ ՈՒԱՐՄԻԿԱ . Պարզ մարմնոց
անուանակոչութիւնը եւրոպական լե-
զուաց մէջ ամենադիւրին է , և կըր-
նանք ըսել թէ կանոնի մը տակ չիյնար .
ուստի ամէն տեսակ պարզ ու համառօտ
բառ կրնայ ասոնց անուն սեպուիլ . ինչ-
պէս որ Ժանար անուանի բնալցծը կը-
սէ . “ Լնիշան անուններ կրնան արուիլ
պարզ մարմնոց . և աղէկն անսնք են որ
կարծ են , և անսնցմավ ուրիշ անուններ
(այսինքն ածանցններ ու բարդութիւն-
ներ) գիւրաւ կրնան ձեւանալ : Իսկ
բաղկացեալ մարմնոց անունները՝ պէտք
է որ անանկ յօրինուած ըլլան՝ որ իրենց
բաղկացու տարերքն ցուցընեն , ” :

Լնոր համար եւրոպական լեզուաց մէջ
պարզ մարմնոց անուններուն — Ա . փո-
քրագոյն մասը բուն իրենց լեզուովն է .
զոր օրինակ ոսկի , արծաթ , երկաթ ,
պղինձ և այն . այսինքն անսնք որ յառաջ
քան զբնալուծութիւն ճանցուած մարմին
ներ են . և ասոնք ամէն ազգ իր լեզուովը
կ'ըսէ . զոր օրինակ գղ . Սունց , իսկ իտ .
Rame . իտ . և գղ . Argento և Ogo . իսկ
անգղ . Silver և Gold և այն : Իսկ մնա-
ցած պարզ մարմնոց անուններուն մե-
ծագոյն մասը առնուած են — Բ . յու-
նարենէ . 1° ոմանք զիցաբանական կամ
յատուկ անուններէ . զոր օրինակ Cad-
mium, Palladium, Tantale, Titane, Magnésium. 2° ոմանք նշանակութիւն
ըունեցող բառերէ , կամ մարմնոյն մէկ
յատկութիւնը ցուցընող բառերէ . զոր
օրինակ Antimonium (Դարիք) հակա-
ռակ Ֆոյ , Arsénic (Օ առիկ) այրասպան ,
Brome Գարշահոռ , Phllore կամ Fluor
աղահանէլ , Phosphore լուսաբէր . Barium
ծանը , Chlore չէն , լուրոս , Iode մանու-
շահագոյն Iridium Ճահծան , Lithium տար ,
Molybdene հաղար , Osmium հոռ , Rho-

dium Լարտ , Séléniūm լուսին , Uranium երէինք . — Դ . լատին լեզուէ հասարակ բառերէ , դիցաբանական և յատուկ անուններէ . զոր օրինակ Tellure երէիր , Mercure (Ախղիկ) հերմէս : — Դ . եւրոպական լեզուներէ մէկմէկու անցած բառերէ . զոր օրինակ Bismuth գերմ . նոյնանշան , Cobalt գերմ . նոյնանշան , Manganèse լու . նոյնանշան , Platine սպան . արծաթէի , Potasse հոլ . հախէր իեցայ , Tungstène շուէտ . ծանր ժար , Zinc (Խլութիա) գերմ . նոյնանշան : — Ե . տեղայ և մարդու յատուկ անուններէ Magnésium , Strontium , Yttrium , Nickel , Wolfram , Erbium , Terbium . — Զ . բոլորովին աննշան կամ նշանակութիր չգիտցուած բառերէ . զոր օրինակ Cérium , Glucinium , Lantanium , Ilménium , Thorinium . և՛ :

Այս օրինակներէս ահա կ'իմանանք որ եւրոպական ազգաց մէջ , բաց այն ծանօթ նիւթերու բառերէն՝ որ իրենց լեզուին մէջ կը գտուի , և ամէն ազգ իրեն լեզուին բառը կը գործածէ , ինչպէս որ ըսինք , մնացած արմատական բառերն ամէնքն ասկից անկից առնուած են , և աս վերջիններս ամէն ազգ նոյնը կը գործածէ , միայն հնչմունքը քիչ շատ իրենց լեզուին յարմարցընելով :

Ո՞ենք ալ ինչուան հիմա նոյն կանոնին հետևելով՝ Կախ որչափ որ հայերէնի մէջ նոյն տարերաց բառեր ունինք պահեր ենք . զոր օրինակ կապար , ծարիր , զառիկ և այլն . Երկրորդ ան բառերն որ յունարէնի մէջ ձիշդ նշանակութիւն տուող բառեր են , և պարզ ու համառօտ բառով մը հայերէն կը բացատրուին՝ հայերէն թարգմաներ ենք . զոր օրինակ թթուածին , ջրածին , մահածին և այլն . Երրորդ մնացած բառերը թէ յոյն և թէ ուրիշ լեզուներէ առնուած բառերը՝ երթ որոշ նշանակութիւն մը չունին , կամ նշանակուած նիւթէն բոլորովին հեռու բառեր են , կամ թէ դիցաբանական , մարդկան և տեղեաց յատուկ անուններ են , և բոլոր Եւրոպայի ազգերէն ընդունուած են իբրև ուսուած մէջ պարմանական բառ , միայն բառուած մէջ պարմանական բառը առաջ է :

Ուրս մեր լեզուին մէջ ընդունելու չենք խորշած . որով Վարինը , Քլորը , Ասմիոնը , Տելուրը և այլն՝ նոյնամի իրաւամքը մեր լեզուին մէջ մտնելու արժանի սեպեր ենք հիմա , որչափ որ ատենօք ունեցեր են Վմեթիստուը , Վարդինը , Տպագինը , Հասպիսը և՛ . որով և ամենամեծ դժուարութենէ մըն ալ ազատած կ'ըլլանք , չէ թէ զմեզ , վասն զինորահնար բառեր շինելը՝ դժուարութիւնը չունի , հապա աս բնալուծական զիտութեանս սէր ձգողները . թէ անսնք որ հայերէնէ զատ ուրիշ լեզու չեն զիտեր , որ արմար համար հաւասարէ հայերէն նոր ձևած բառ մը սորվիլ կամ օտարազգի բառ մը , և թէ ևս առաւել անսնք , որ արդեն եւրոպական լեզուաց ծանօթ , և քիչ շատ աս գիտութեանս գրքերը եւրոպական լեզուներով կարգալու վարժած են , կամ թէ ան լեզուներով տորվեր են : Եւ աս բանս առանց պատճառի չենք ըրած . այլ շատ խորհրդածութիւններով , փաստերով , մեր նախնեաց օրինակներով , առարկութեանց լուծմունքներով , որոնք ուրիշ տեղ խօսուած են աւելի իմաստնոց համար : — Կոյն պատճառաց վրայ աւելի հաստատուած՝ պատշաճ սեպեցինք աս նորամուտ բառերուն տառադարձութիւնն ալ ըստ կանոնի նախնեաց ձշգելու , մանաւանդ գրաբար լեզուի համար . որոնք ինչուան հիմա եւրոպական հնչմամբ գործածուելով շատ կերպ գրութեանց պատճառ եղած են . թէպէտ և նոյն հնչմունքը պահելու ալ շատ մեծ արգելք մը չկայ , մանաւանդ աշխարհաբարի մէջ . միայն թէ գրութիւնը միակերպ ըլլայ : Վուդի փոփոխութիւնը ընելնուս գլխաւոր պատճառներէն մէկը՝ բնալուծական անուանց համառօտագրութիւնը կամ թէ ըսենք բնալուծական տարազուց ձըշդութեան կարելորութեանն համար է , որուն վրայ քիչ մը եսքը պիտի խօսինք . իսկ վերջի տուած ազատութեանս պատճառը՝ ինչուան հիմա եղած սովորութիւնն ու վարժութիւնն է :

Այս ալ գիտնալու է որ եւրոպական լեզուաց մէջ պարմ մարմնաց անունները

լատինացիներով՝ ամէնքը սու կամ ևս կը վերջանան . աս մասնիկը գաղղիացիք ալ երկայն ատեն կը բանեցընէին անխտիր ամէն պարզ մարմնոց, իբրեւ որոշիչ նոյն մարմնոց բաղկացեալներէն, մանաւանուդ թթուիկներէն . նոյն ևս մասնիկը իտալացիք յօ կը վերջացընեն : Ի՞այց յետոյ շատ մարմիններու վը-րայէն վերցուցին ան մասնիկը, որով առանց անոր ալ քրոմ, քլոր ըսելով ալ կ'իմացուի անոնց պարզ մարմին ըլլալը . և գրեթէ միայն ան պարզ մարմնոց համար թողուցին՝ որ բնութեամբ քիչ շատ թթուածնի հետ միացած գտուելով, իրենց պարզը բնալուծական գործողութեամբ կը գտուի . ինչպէս են կալի ու հողային ըսուած թթուիկները . ուստի հիմա ընդհանրապէս աս թթուիկներուն արմատականին վրայ կը դրուի Գղ. ևս և իտ . յօ մասնիկը . իսկ անոնց թթուիկները պարզապէս կը վերջանան . զոր օրինակ պարզ արմատականը կ'ըսուի սողին, պոտասին, և այլն, իսկ թթուիկներ սողա, պոտաս :

Ո՞ենք հայերէն անուանակոչութեմէջ որոնք որ բուն հայկական բառեր են, անոնց պարզը նշանակելու համար բառին սկիզբը դրինք բն մասնիկը . զոր օրինակ բնակիր, բնասաղլեղ, որոնց թթուիկներն պիտի ըսուին կիր, պաղլեղ : Իսկ ան մարմնոց անուններն որ օտար լեզուէ առած ենք, անոնց պարզը ցուցընելու համար նոյն եւրոպացոց ին յանգը պահեցինք . զոր օրինակ սողին, պոտասին, թթուիկներուն ըսելով սողա և պոտաս : Իսկ զուտ բառը որ երբեմն բն մասնկան տեղ գործածուած էր՝ աս դժուարութիւն ունի, որ բնալուծական ածանցներու լաւ ու դիւրաւ չյարմարիր . զոր օրինակ աս բն մասնիկով կ'ըսենք՝ լախաթթուիկ բընակիր՝, իսկ զուտ բառով հարկ կ'ըլլայ ըսել՝ լախաթթուիկ զուտ կրի:

Դիմուալու է որ Ածուխին զուտն ալ հասարակ ածուխներէն զատելու համար, Գղ. առջինին կ'ըսեն carbonе, եր-

կրորդին charbone . Իսկ իտալացիք ըստ կանոնի առաջինին carbonio երկրորդին carbone . մենք դարձեալ մեր կանոնովը առջինին ըսինք բնածուխ երկրորդին ածուխ, թէպէտ և ածուխիը, ինչպէս նաև ուրիշ մարմիններ, կալի թթուիկներէն չեն, բայց իրենց թթուիկներէն որոշելու համար բն կամ ին մասնիկը կառնեն :

Պարզ մարմնոց անունները բնալուծական գրոց մէջ համառօտագրութեամբ կը դրուին, իրենց մէկ երկու դրերով . զոր օրինակ Քրիծ կը նշանակէ՝ լախաթթուիկ քրոմի . Քլիթ կը կարդացուի լախաթթուական թթու և՛ : Իսկ համառօտագրութեան կանոնն ալ աս է . ան համառօտագրութեան կամ դիրը կը դրուի : Քլիթ երկու իրեք անուանց առջի գիրը նոյն ըլլայ, անոր ետևէն եկած ձայնաւոր կամ բաղաձայն գիրն ալ կ'աւելցուի . եթէ երկուքին ալ երկրորդ գրերն նոյն են՝ անոնց տեղը ետևէն եկած տարբեր բաղաձայնը կը դրուի : Իսկ համառօտագրութեանց ձիգութիր ամենահարկաւոր է բնալուծութեմէջ . որովհետեւ եաքէն պիտի տեսնենք՝ որ անոնցմով կը ձեւանան բնալուծութեան ամէն պարզ ու բաղադրեալ մարմնոց արտայայտիչ նշանները որ բնալուծական պարագ՝ կ'ըսուին . ահա ասոր համար է որ անուանակոչութեան ձիգութ ու անփոփոխ տառադարձութիւնն ալ ամենահարկաւոր բան է ըսինք բնալուծութեմէջ :

Ինչուան հիմա պարզ մարմնոց անուանակոչութեմէջ վրայ ըսածնիս տախտակով մին ալ աւելի բացատրենք ու համառօտենք . որոնք մէջ մէկ աչքով կ'երեւայ պարզ մարմնոց կամ տարերաց ցուցակը, իրենց եւրոպական և հայերէն անուններով՝ և անոնց նշանակութիւնը, իրենց համառօտագրութիւնը, և թթուածնի ու ջրածնի համեմատութք զուգացափ թիւերը, իրենց գոյնը, գտողաց անունները և գտուած ժամանակը :

80 **к** 80, 9 80, 9 80, 9

			$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$
Уран. Радио.	Яттер.	Легион.	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$	$\frac{\alpha_{\text{diss}}}{\alpha_{\text{diss}} + \alpha_{\text{ion}}} \cdot \frac{\rho = 100}{\rho = 1,00}$
Erbium	Er.	անհանան	Սիրեն	Եթ.	Կուլիսն
Etain	Sn.3	լտ. նոյնանիշ	Ավագ	Ավ.	Կուլիսն	735, 3	58, 82
Fer	Fe.	լտ. նոյնանիշ	Երկաթ	Եկ.	Փուր կբջ գլոր Փ.	350, 0	28, 00
Fluore կամ	F.	Jն. ասպականիշ	Բիւրեղ	Բիւ.	Ֆիւրոր	239, 8	19, 18
Phlore	G. Be.4	անհանանիշ	Բիւրեղ	Բիւ.	Ալւալիկիսն	87, 4	6, 97
Glucinium	H.	Jն. նոյնանիշ	Ջմածին	Ջ.	...	12, 5	1, 00
Hydrogène	Il.	անհանան	Խմիլնիսն	Խ.	Խոռ	1578, 2	125, 33
Iodium	I.	Jն. մանիչակի	Խոռ	Խ.	Խարկ համ,	847	1843
Iridium	Ir.	Jն. օքիսածան	Խիրուրուն	Խիր.	Խիրուրուն	1233, 2	98, 66
Lantaniun	La.	անհանան	Խիրուրուն	Խիր.	Խիրուրուն	588, 0	47, 04
Lithium	L.	Jն. քարդ	Լիթունիսն	Լի.	Լանթանիսն	80, 4	6, 43
Magnésium	Mg.	Jասա. անուն ոռ.	Մարգնեսիսն	Մ.գ.	Մանեկլիսն	151, 3	12, 10
Manganèse	Mn.	Լո. նոյնանիշ	Մանգանիսն	Մ.ն.	Մանկանիշ	344, 7	27, 57
Mercure	Me, Hg.5	Jասա. անուն ոռ.	Սիրիկ	Սի.	Սիրիուս	1250, 0	100, 00
Molybdène	Mo.	Jն. կապար	Մոլիբդէն	Մ.	Մոլիբդէն	589, 0	47, 12
Nickel	N.	...	Նիկել	Ն.ք.	Նիկել	369, 7	29, 57
Niobium	Nb.	անհանան լուս.	Նիուլ	Ն.ն.	Նիուլիսն
Norium	Nr.	...	Նորմելիկ	Նորմ.	Նորմ.
Or	Au.6	լտ. նոյնանիշ	Ուլիս	Ուլ.	Ուլիս	1227, 8	98, 22
Osmium	Os.	Jն. հոռ.	Ուլիսն	Ուլ.	1244, 2	99, 53	1803
Oxygène	O.	Jն. նոյնանիշ	Թթուռածին	Թ.	100, 0	8, 00	1774
Palladium	Pa.	Jասա. անուն դից.	Պալլադիոն	Պալ.	Պալլադիոն	665, 2	53, 22
Pélopium	Pp.	անհանան	Պելոպիսն	Պել.	Պելոպիսն	...	1803 (Պելոպ.)

60

)

Uran. գազը.	Ետեր.	Անդամ.	Համար.	Բանակ. Բանակ.	Եթ.	Կուլիսն
Etain	Sn.3	լտ. նոյնանիշ	Ավագ	Ավ.	Կուլիսն	735, 3	58, 82	Ճնորդ
Fer	Fe.	լտ. նոյնանիշ	Երկաթ	Եկ.	Փուր կը լուսդ.	350, 0	28, 00	Ճնորդ
Fluore կամ	F.	Jն. ասպականիշ	Բիւրեղ	Բիւ.	Ֆիւրոր	239, 8	19, 18	Ճնորդ
Phlore	G. Be.4	անհանանիշ	Բիւրեղ	Բիւ.	Ալւալիկիսն	87, 4	6, 97	Ճնորդ
Glucinium	H.	Jն. նոյնանիշ	Ջմածին	Ջ.	...	12, 5	1, 00	Ճնորդ
Hydrogène	Il.	անհանան	Խմիլնիսն	Խ.	Խոռ	1578, 2	125, 33	Ճնորդատուն, հոտ գրութէւ,
Iodium	I.	Jն. մանիչակի	Խոռ	Խ.	Խարկ համ,	847	1843	Ճնորդագոյն
Iridium	Ir.	Jն. օքիսածան	Խիրուրուն	Խիր.	Խիրուրուն	1233, 2	98, 66	Ճնորդատօնին
Lantaniun	La.	անհանան	Խիրուրուն	Խիր.	Խանթանիսն	588, 0	47, 04	Ճնորդ
Lithium	L.	Jն. քարդ	Լիթունիսն	Լի.	Լանթանիսն	80, 4	6, 43	Ճնորդ
Magnésium	Mg.	Jասա. անուն ոռ.	Մարգնեսիսն	Մ.գ.	Մանեկլիսն	151, 3	12, 10	Ճնորդ
Manganèse	Mn.	Լո. նոյնանիշ	Մանգանիսն	Մ.ն.	Մանկանիշ	344, 7	27, 57	Ճնորդատօնին
Mercure	Me, Hg.5	Jասա. անուն ոռ.	Սիրիկ	Սի.	Սիրիուս	1250, 0	100, 00	Ճնորդատօնին
Molybdène	Mo.	Jն. կապար	Մոլիբդէն	Մ.	Մոլիբդէն	589, 0	47, 12	Ճնորդատօնին
Nickel	N.	...	Նիկել	Ն.ք.	Նիկել	369, 7	29, 57	Ճնորդատօնին
Niobium	Nb.	անհանան լուս.	Նիուլ	Ն.ն.	Նիուլիսն	Ճնորդ
Norium	Nr.	...	Նորմելիկ	Նորմ.	Նորմ.	Ճնորդ
Or	Au.6	լտ. նոյնանիշ	Ուլիս	Ուլ.	Ուլիս	1227, 8	98, 22	Ճնորդ
Osmium	Os.	Jն. հոռ.	Ուլիսն	Ուլ.	1244, 2	99, 53	Ճնորդ	Ճնորդ
Oxygen	O.	Jն. նոյնանիշ	Թթուռածին	Թ.	100, 0	8, 00	Ճնորդ	Ճնորդ
Palladium	Pa.	Jասա. անուն դից.	Պալլադիոն	Պալ.	Պալլադիոն	665, 2	53, 22	Ճնորդատօնին
Pélopium	Pp.	անհանան	Պելոպիսն	Պել.	Պելոպիսն	Ճնորդ

1782

Uran. գազը.	Ետեր.	Անդամ.	Համար.	Բանակ. Բանակ.	Եթ.	Կուլիսն
Etain	Sn.3	լտ. նոյնանիշ	Ավագ	Ավ.	Կուլիսն	735, 3	58, 82	Ճնորդ
Fer	Fe.	լտ. նոյնանիշ	Երկաթ	Եկ.	Փուր կը լուսդ.	350, 0	28, 00	Ճնորդ
Fluore կամ	F.	Jն. ասպականիշ	Բիւրեղ	Բիւ.	Ֆիւրոր	239, 8	19, 18	Ճնորդ
Phlore	G. Be.4	անհանանիշ	Բիւրեղ	Բիւ.	Ալւալիկիսն	87, 4	6, 97	Ճնորդ
Glucinium	H.	Jն. նոյնանիշ	Ջմածին	Ջ.	...	12, 5	1, 00	Ճնորդ
Hydrogène	Il.	անհանան	Խմիլնիսն	Խ.	Խոռ	1578, 2	125, 33	Ճնորդատուն, հոտ գրութէւ,
Iodium	I.	Jն. մանիչակի	Խոռ	Խ.	Խարկ համ,	847	1843	Ճնորդագոյն
Iridium	Ir.	Jն. օքիսածան	Խիրուրուն	Խիր.	Խիրուրուն	1233, 2	98, 66	Ճնորդատօնին
Lantaniun	La.	անհանան	Խիրուրուն	Խիր.	Խանթանիսն	588, 0	47, 04	Ճնորդ
Lithium	L.	Jն. քարդ	Լիթունիսն	Լի.	Լանթանիսն	80, 4	6, 43	Ճնորդ
Magnésium	Mg.	Jասա. անուն ոռ.	Մարգնեսիսն	Մ.գ.	Մանեկլիսն	151, 3	12, 10	Ճնորդ
Manganèse	Mn.	Լո. նոյնանիշ	Մանգանիսն	Մ.ն.	Մանկանիշ	344, 7	27, 57	Ճնորդատօնին
Mercure	Me, Hg.5	Jասա. անուն ոռ.	Սիրիկ	Սի.	Սիրիուս	1250, 0	100, 00	Ճնորդատօնին
Molybdène	Mo.	Jն. կապար	Մոլիբդէն	Մ.	Մոլիբդէն	589, 0	47, 12	Ճնորդատօնին
Nickel	N.	...	Նիկել	Ն.ք.	Նիկել	369, 7	29, 57	Ճնորդատօնին
Niobium	Nb.	անհանան լուս.	Նիուլ	Ն.ն.	Նիուլիսն	Ճնորդ
Norium	Nr.	...	Նորմելիկ	Նորմ.	Նորմ.	Ճնորդ
Or	Au.6	լտ. նոյնանիշ	Ուլիս	Ուլ.	Ուլիս	1227, 8	98, 22	Ճնորդ
Osmium	Os.	Jն. հոռ.	Ուլիսն	Ուլ.	1244, 2	99, 53	Ճնորդ	Ճնորդ
Oxygen	O.	Jն. նոյնանիշ	Թթուռածին	Թ.	100, 0	8, 00	Ճնորդ	Ճնորդ
Palladium	Pa.	Jասա. անուն դից.	Պալլադիոն	Պալ.	Պալլադիոն	665, 2	53, 22	Ճնորդատօնին
Pélopium	Pp.	անհանան	Պելոպիսն	Պել.	Պելոպիսն	Ճնորդ

1751

Uran. գազը.	Ետեր.	Անդամ.	Համար.	Բանակ. Բանակ.	Եթ.	Կուլիսն
Etain	Sn.3	լտ. նոյնանիշ	Ավագ	Ավ.	Կուլիսն	735, 3	58, 82	Ճնորդ
Fer	Fe.	լտ. նոյնանիշ	Երկաթ	Եկ.	Փուր կը լուսդ.	350, 0	28, 00	Ճնորդ
Fluore կամ	F.	Jն. ասպականիշ	Բիւրեղ	Բիւ.	Ֆիւրոր	239, 8	19, 18	Ճնորդ
Phlore	G. Be.4	անհանանիշ	Բիւրեղ	Բիւ.	Ալւալիկիսն	87, 4	6, 97	Ճնորդ
Glucinium	H.	Jն. նոյնանիշ	Ջմածին	Ջ.	...	12, 5	1, 00	Ճնորդ
Hydrogène	Il.	անհանան	Խմիլնիսն	Խ.	Խոռ	1578, 2	125, 33	Ճնորդատուն, հոտ գրութէւ,
Iodium	I.	Jն. մանիչակի	Խոռ	Խ.	Խարկ համ,	847	1843	Ճնորդագոյն
Iridium	Ir.	Jն. օքիսածան	Խիրուրուն	Խիր.	Խիրուրուն	1233, 2	98, 66	Ճնորդատօնին
Lantaniun	La.	անհանան	Խիրուրուն	Խիր.	Խանթանիսն	588, 0	47, 04	Ճնորդ
Lithium	L.	Jն. քարդ	Լիթունիսն	Լի.	Լանթանիսն	80, 4	6, 43	Ճնորդ
Magnésium	Mg.	Jասա. անուն ոռ.	Մարգնեսիսն	Մ.գ.	Մանեկլիսն	151, 3	12, 10	Ճնորդ
Manganèse	Mn.	Լո. նոյնանիշ	Մանգանիսն	Մ.ն.	Մանկանիշ	344, 7	27, 57	Ճնորդատօնին
Mercure	Me, Hg.5	Jասա. անուն ոռ.	Սիրիկ	Սի.	Սիրիուս	1250, 0	100, 00	Ճնորդատօնին
Molybdène	Mo.	Jն. կապար	Մոլիբդէն	Մ.	Մոլիբդէն	589, 0	47, 12	Ճնորդատօնին
Nickel	N.	...	Նիկել	Ն.ք.	Նիկել	369, 7	29, 57	Ճնորդատօնին
Niobium	Nb.	անհանան լուս.	Նիուլ	Ն.ն.	Նիուլիսն	Ճնորդ
Norium	Nr.	...	Նորմելիկ	Նորմ.	Նորմ.	Ճնորդ
Or	Au.6	լտ. նոյնանիշ	Ուլիս	Ուլ.	Ուլիս	1227, 8	98, 22	Ճնորդ
Osmium	Os.	Jն. հոռ.	Ուլիսն	Ուլ.	1244, 2	99, 53	Ճնորդ	Ճնորդ
Oxygen	O.	Jն. նոյնանիշ	Թթուռածին	Թ.	100, 0	8, 00	Ճնորդ	Ճնորդ
Palladium	Pa.	Jասա. անուն դից.	Պալլադիոն	Պալ.	Պալլադիոն	665, 2	53, 22	Ճնորդատօնին
Pélopium	Pp.	անհանան	Պելոպիսն	Պել.	Պելոպիսն	Ճնորդ

1845

Uran. գազը.	Ետեր.	Անդամ.	Համար.	Բանակ. Բանակ.	Եթ.	Կուլիսն
Etain	Sn.3	լտ. նոյնանիշ						

					$\frac{\rho_{\text{специф.}}}{\rho_{\text{воды}}} \cdot 100$	$\Delta = 1,00$				
Phosphore	Ph.	$J^h \cdot L^m \cdot M^p$	$\Phi^m \cdot N^p$	$\Phi^p \cdot$	32, 00	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$
Platine	Pt.	$m^q \cdot n^r \cdot o^s \cdot p^t$	$q^u \cdot$	$\Phi^l \cdot m^p \cdot n^q \cdot$	400, 0	$\rho_{\text{специф.}}$	$\rho_{\text{воды}}$	$\rho_{\text{специф.}}$	$\rho_{\text{воды}}$	$\rho_{\text{специф.}}$
Plomb	Pb.	$L^m \cdot M^n \cdot N^o \cdot O^p$	$N^q \cdot$	$\Phi^l \cdot m^p \cdot n^q \cdot$	98, 56	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$	$\chi_{\text{специф.}}$
Potassium	K. T^d	$S^e \cdot T^f \cdot U^g \cdot V^h \cdot W^i \cdot X^j \cdot Y^k \cdot Z^l$	$Z^m \cdot$	$\Phi^l \cdot m^p \cdot n^q \cdot$	1294, 5	103, 56	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$
Po.					490, 0	39, 20	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$
Rhodium	Rh.	$J^h \cdot M^p \cdot N^q$	$S^u \cdot$	$S^u \cdot$	652, 4	52, 17	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$
Ruténium	Ru.	$M^h \cdot N^i \cdot O^j \cdot P^k \cdot Q^l \cdot R^m \cdot S^n \cdot T^o \cdot U^p \cdot V^q \cdot W^r \cdot X^s \cdot Y^t \cdot Z^u$	$P^v \cdot$	$P^v \cdot$	646, 0	51, 68	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$
Sélénum	Se.	$J^h \cdot L^m \cdot M^p$	$V^u \cdot$	$V^u \cdot$	491, 0	39, 28	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$
Silicium	Si.	$L^m \cdot M^n \cdot N^o \cdot O^p$	$Q^q \cdot$	$Q^q \cdot$	266, 7	21, 35	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$
Sodium	Na S^d	$L^m \cdot M^n \cdot N^o \cdot O^p$	$U^q \cdot$	$U^q \cdot$	287, 2	22, 98	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$
Soufre	S.	$L^m \cdot M^n \cdot N^o \cdot O^p$	$O^r \cdot$	$O^r \cdot$	200, 0	16, 00	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$
Strontrium	St.	$m^a \cdot n^b \cdot o^c \cdot p^d \cdot r^e$	$U^m \cdot$	$U^m \cdot$	548, 0	43, 84	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$	$\zeta_{\text{специф.}}$	$\zeta_{\text{воды}}$
Tantale	Ta.	$J^m \cdot K^n \cdot L^o \cdot M^p \cdot N^q \cdot O^r$	$S^s \cdot$	$S^s \cdot$	1150,	$\rho_{\text{специф.}}$	$\rho_{\text{воды}}$	$\rho_{\text{специф.}}$	$\rho_{\text{воды}}$	$\rho_{\text{специф.}}$
Colombium			$Q^t \cdot$	$Q^t \cdot$						
Tellure	Te.	$L^m \cdot K^p \cdot M^q$	$S^r \cdot$	$S^r \cdot$	806, 5	64, 52	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$
Terbium	Tr.	$a^m \cdot b^n \cdot c^o \cdot d^p \cdot e^q \cdot f^r$	$S^s \cdot$	$S^s \cdot$	743, 9	59, 51	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$
Thorinium	Th.	$a^m \cdot b^n \cdot c^o \cdot d^p \cdot e^q \cdot f^r$	$\beta^t \cdot$	$\beta^t \cdot$						
Titan	Ti.	$q^h \cdot g^i \cdot s^j \cdot w^k \cdot x^l \cdot z^m$	$S^p \cdot$	$S^p \cdot$						
Tungstène	Tg. T^d	$S^e \cdot T^f \cdot U^g \cdot V^h \cdot W^i \cdot X^j \cdot Y^k \cdot Z^l$	$S^m \cdot$	$S^m \cdot$	314, 7	25, 17	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$	$\chi_{\text{специф.}}$	$\chi_{\text{воды}}$
Wolfram	W.	$q^h \cdot q^i \cdot J^j \cdot J^k \cdot J^l \cdot J^m \cdot J^n \cdot J^o \cdot J^p \cdot J^q \cdot J^r \cdot J^s \cdot J^t \cdot J^u \cdot J^v \cdot J^w \cdot J^x \cdot J^y \cdot J^z$	$\beta^t \cdot$	$\beta^t \cdot$	1130, 0	92, 00	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$	$\alpha_{\text{специф.}}$	$\alpha_{\text{воды}}$
Uranium	U.	$J^h \cdot K^i \cdot L^j \cdot M^k \cdot N^l \cdot O^m \cdot P^n \cdot Q^o \cdot R^p \cdot S^q \cdot T^r \cdot U^s \cdot V^t \cdot W^u \cdot X^v \cdot Y^w \cdot Z^x$	$\zeta^u \cdot$	$\zeta^u \cdot$	750, 0	60, 00	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$	$\delta_{\text{специф.}}$	$\delta_{\text{воды}}$

()

1807

1824

1803

1845

1829

1843

1781

1784

1669

Vanadium	V. V.I.	$\eta_{Hg} + 2m_{K} \text{meng}$	η_{meng} .	$\beta = 100$	$\beta = 1.00$	η_{meng} .	η_{meng} .	η_{meng} .	η_{meng} .
Yttrium	Y.	$m_{\text{meng}} m_{K} \eta_{Hg} C_{\text{meng}} m_{\text{meng}}$	m_{meng}	1.	1.	402, 3	32, 20	$m_{\text{meng}} \eta_{Hg} m_{\text{meng}}$	1830
Zinc	Zn.	$\eta_{Hg} m_{K} : m_{\text{meng}} m_{Hg}$	m_{meng}	η_{Hg}	η_{Hg}	406, 6	32, 23	$m_{\text{meng}} m_{\text{meng}}$	1827
Zirconium	Zr.	$\eta_{Hg} m_{K} m_{Hg}$	m_{meng}	η_{Hg}	η_{Hg}	420, 0	33, 60	$m_{\text{meng}} m_{\text{meng}}$	1803

¹ Antimoine I. Համաստաղործիկներ առաջ է լատ. անունէն Տի-
ում.

² Azote [氮] 細胞組織の主要な構成元素。生物の主な元素で、窒素元素 [Nitrogen element]。

5 Elatia *l* *zandarica* *conspicua* *flaviflora* *Linn.* • *anthonae* *Leibn.* *l* Stannum.
4 Glucinium *hyacinthoides* *variegata* *Burm.* Beirumium *flaviflora* *Q.* *mawsonii* *zandarica*.

Hydrargyrum *Hydrargyrum* *Hydrargyrum*

6. Or $\int_{\Omega} \zeta_{\text{admiss}}(u) \partial_t \zeta_{\text{admiss}} \, dx = \int_{\Omega} \zeta_{\text{admiss}}(u) \partial_t u \, dx$. ζ_{admiss} Auram.

7 Potassium I unklarlich wahr. Sauerstoff. o. Wasserstoff. Bei hohem K anwendung ist es.

* *Chrysococcyx lucidus*, *C. lucidus*. *Chrysococcyx lucidus*, *C. lucidus*. *Chrysococcyx lucidus*, *C. lucidus*.

Chrysococcyx flavigularis (Burm.) Chrysococcyx flavigularis Burm. 1768. *Natur. Schem.* 1: 100. Type locality: Am-

moniaque *ლատած* *աղբ*. • իսկ ասոր առ Աշխակ լսեմու, առել գործածուած
կայ Աստվածաւութ Յունիքէին բառու. • Մենիք շցութութիւն չըլլուու. Համու-
Ammoniacue ին կ ըստիք Աշխակ. • Եօր ին կ ըստիք Բաւրսկ. • Նիւ Բո-
րսկ. • որ մեկմէկէ առ բուրզուլին ապրելու ինք թէր են .
• ինչուան հիմաս առ բարիս տեղ եւ դրապահան պնդաւ անհուն գործածու-
ծուած էր մեր միջն առ. • բայց առ բառաս առ էլլի հայիք թէն կիսանց սեսուիլ.
որովհետու մեր միջն առ գործածուած կայ. • թէ և առ էլլի ջարդ մորդով
որ է Անտոմու. բայց բառը բռն առ. • է թէնիս ճարդին և կը հշանիսի
եւ դրապացաց Զinc լսած մատաղը. ինչպէս նաև նոյն բառին բառը եւ զո՞ր-
պացոց միջն առ գործածուի և կը հշանագիշ զինիք թէթուի կամ յն . և
չին անուամբ պայմանու լսած :
• առ առախտակիս մեջ որոնից համար որ դրաւած է որոշ կերպու-
կազ, հաստատուն, • հեզանիիթ բառակը, • և իրենց համբ հոսու և այլու .
անհուն էն պարզ մարդունց մեջն մետաղասարակութը. • իսկ մետաղ մարդինին լու-
բուզնին առ հաստատուն էն: - Ունենութ բարացը զատիկն ու Տելլեւին առ
մետաղասարակութը. իսրած դրած է, որովհետու իրենց յասկութերինը լսած :